

ՊԱՏԱՐԱՐՆԱԿԱՆ

ԼԵՈՆԱՐՔՈՅ ՅՍ ՎԻՆՉԻ Ի ՀԱՅՍՏԱՆ

Խոսիչոյ ամենամեծ եւ Տանձարեղ նկարիչներէն մին է Լէոնարտոյ տա Վինչի (Leonardo da Vinci), ծնեալ 1452ին Ի Վինչի, մտ ի Փլորենտիս, եւ վաճառեալ 1519ին Ի Գոլդիս: Բայց ինչպէս որ իւր Տրատատիոն նկարուց եւ քանդակաց շատերը կորուսած են այս օրս, նոյնպէս եւ իւր սքանչելի գրութեանց մէկ մասը կորուսած է եւ մնացեալք մեծաւ մասամբ անձանօթ էին: Երանօթ էին միայն Trattato della pittura, եւ Fragment d'un traité sur les mouvements du corps humain. Անձանօթ էին նմանապէս իւր կենաց շատ պարագաներն, որոնք կրնային լուսաորուիլ՝ եթէ նկարչին ցիրուցան մնացած Տատակոտոր ձեւագիրը գրութիւնքն Տրատատիոնէն: Եւ կրօք նորանոր Տեսաբարբաբական սեղեկութիւններ ստացանք այս երեւելի նկարչին վարուց ու գործոց վրայ, երբ Յովմանէտ Պոլոյս Ռիչթերը (Jean Paul Richter), ասպետ Պատարական Ս. Միքայէլի կարգին, եւս. Տրատարակեց Լէոնարտոյի այս ձեւագիրներն Տեսուեալ վերնագրով. Գրութիւն յեռնօրեան-Ռիչթեր Լէոնարտին ու Վինչի, հաստեալ եւ հրատարակեալ սլոբոնիան յեռնօրեանէն, երկու շքեղ Տատարներ, իտալերէն բնագրու եւ անղիներէն թարգմանութեամբ, ընդարձակ ծանօթութեամբք եւ նկարչին բոլոր ծրագիրներուն եւ նախագիծներուն նմանապէս եւ ձեւագրաց իւրաքանչիւր թերթերուն արեւագրութեամբք Տանուած ճշգրտապատկերներով (fac-simile). Այսպէս միայն Բ. Տատարն կը բովանդակէ 122 արեւագրական մեծ պատկերներ, թո՛ղ բնագրին մէջ սպուած մանր նկարներն:

Այս Տեսաբարբաբական սեղեկութեանց մին ալ այն է մեզի Տամար որ Լէոնարտոյի ձեւագրաց մէջ գտնուեցան նամակներ, զորոնք Տեղիտակը գրած է ի Հայաստանէ առ երեւելի պաշտօնատեարս եգիպտական սուլթանաց: Ասոնց մէջ Լէոնարտոյ յայտնի կըսէ թէ կը շքի ի լինին Տայաստանի, ուր ուղեւորած է՝ Տրամանաս եւ յանձնարարութեամբք եգիպտական կառավարութեան՝ այնպիսի ստեղծ մը երբ Եգիպտոսիք, որոնք գրեթէ դար մը տիրած էին Կիլիկիոյ եւ շքեղ-

կայից, եւ երբ Օսմանեանք իրարու Տես կը մըրցէին այս երկիրներուն Տամար:

Բայց որով Տեսուե Լէոնարտոյի կենսագրութիւնքն այսպիսի Տեսագրաց ճանապարհորդութիւն մը ամենեւին չէին յիշեր, ծագեցան այլեւայլ կասկածներ ու երթագրութիւններ, որոնք Տատատուս կուսան մը չունին: Աստղին երթագրութիւնն այն է՝ թէ գուցէ եգիպտական կառավարութեան մէջ եղող անձանօթ իտալացի ճանապարհորդ մը ճանապարհորդութեան ըլլայ ի Հայաստան եւ Լէոնարտոյ անոր տեղեկագրութիւններն ընդօրինակած ըլլայ. երթագրութիւն մ'որուն անՏիմն ըլլան անկէ ալ կը ստեղծուի որ այս նամակներուս բնագիրներն չեն պարտաբար, ինչպէս ըլլալու էր Երօրինակութիւն մը, այլ նախօրինակ նամակներ են միայն, որոնց վրայ ուղղութիւնք եւ սրագրութիւնք եղած են Տեղեկանակէն. թող եւ զայն որ այն ստեղծ բնուր էրնք որ (ինչպէս մտադիր կընէ Տրատարակիչն, Հտ. Բ. էջ 382) այս անձանօթ անձն նոյն լեզուի ոճն եւ Լէոնարտոյի յարուս ուղղագրութիւնն ու գիրն, եւ նաեւ նոյն մտածութեանց շարքն ունենայու էր Լէոնարտոյի Տեսու:

Աւելի ծանրակշիռ է ուրիշ կարծիք մը, զոր առաւել ի մերձուստ նկատելու ենք: Այս կարծիքն յայնմ կը կայանայ՝ որ կընդգրկէ թէ Լէոնարտոյի են իրօք այս նամակաց Տատարտորք, բայց ոչ եթէ իրօական ճանապարհորդութեան մը սեղեկագրութիւնք են, այլ թէ Լէոնարտոյ ուղած ըլլայ գրել Տիւ մը, որուն տեսարան ընտրած է զՀայաստան, եւ այս վէպն գրած ըլլայ Ռիչթերին յեռնօրեան յեռնօր, որով մենք այժմ կը խաբուինք՝ կարծելով թէ ուղեգրութիւն մնն է: Այս կարծիքն պաշտպանած է ուսուցիչն Govi¹, որով գրոցս Տրատարակիչն՝ ասպետ Ռիչթերը՝ գտնելով այս նամակները Codex Atlanticus կուչուած Լէոնարտոյի ձեւագրաց Տատարտոյին մէջ՝ Տրատարակեց թուղթ մ'ի ըրագրին Zeitschrift für bildende Kunst. (Vol. XVI.)

Սակայն զժուարու կրնայ ընդգուծել ըլլայ այսպիսի կարծիք մը: Նախ որ — յինքեան նկատեալ — լոկ երթագրութիւն մըն է եւ ոչ աւելի, որով՝ եթէ նաեւ առանց ուրիշ Տիման ալ ընդուսուրէր այս ճանապարհորդութեան իրականութիւնք, ոչ որ կրնար ստիպել որ թողուի ի բաց այս կարծիքն, երբ նամակներուս իտաքերուն բնական իմաստն այս կողմն աւելի զօրագոյն կընձայեցընէ քան Տակառակ Տիւրկան

¹ The literary works of Leonardo da Vinci, compiled and edited from the Original Manuscripts by Jean Paul Richter, Ph. Dr. etc. in two volumes. London, 1888, 4^e.

² Գեա Տransunti della Reale Accademia dei Lincei, Vol. V. Ser. 3.

գրուածիւնը: Հակառակ կողման գլխաւոր նեցուկն այն է որ Լէոնարտոյի կենսագրութիւնը չեն յիշեր այսպիսի մեծ ծանապարհորդութիւն մը: Բայց այս ստորագրութիւնն անգոր է, այնու որ Լէոնարտոյի կենաց ու գործոց շատ պարագաներ անձանօթ մնացած էին, մինչեւ որ յիշեալ ձեռագիրը ի լոյս ընծայուեցան կամ գէթ ծանօթացան: Այն կենսագրութիւնը չեն պատմեր նաեւ այնպիսի ուրիշ գէպեր, զորոնք մերժել չենք կրնար միայն այս պատճառաւ: Այսպէս գիտենք որ Լէոնարտոյ միտք ունի (հմտ. Հտ. Բ. Թիւ. 1379, էջ 421) ծանկարար շրջագայութիւն ընելու Հռոմէն ի Նեապոլիս, զոր չեն յիշեր իւր կենսագիրը: Գիտենք որ (հմտ. Հտ. Բ. Թիւ. 1077, էջ 417) Լէոնարտոյ ի Friuli իւրեւ ճարտարագետ (ingénieur) գործած է, եւ այլ այսպիսի պարագաներ, զորոնք չեն յիշեր այն կենսագրութիւնը:

Չի կրնար նաեւ ցուցուիլ Լէոնարտոյի կենսագրութեանց մէջ պարագայ մը, որ Հակառակ ելլէ այս դիպաց: Ամենեւիտ տեղեկութիւն չունինք թէ ո՞ր էր եւ ինչ կ'ընէր Լէոնարտոյ 1482էն մինչեւ 1486: Այս ժամանակի մէջ կրնանք գետեղել ուրեմն իւր այս ուղևորութիւնն: Եւ եթէ լաւ մտադիր ըլլանք այս նամակներուն, չենք գտներ անոնց մէջ այնպիսի կէտ մը, որ կարենայ ստիպել զմեզ ընդունելու թէ Լէոնարտոյ այն կողմերն աւելի մնացած ըլլայ քան 1—2 տարի՝ երկրպագական կառավարութիւնէ իրեն տրուած յանձնարարութեան մը պատճառաւ: (Հմտ. Հտ. Բ. Թ. 1336. տող 5—8 հանդերձ Տրատարակչին ծանօթութեամբք):

Գարձեալ Լէոնարտոյ իւր աշխարհագրական ծանօթութեանց մէջ (հմտ. Հտ. Բ. Հատած ԺԷ, Թիւ. 1001—1112, էջ 223—270) յաճախ արեւելից վրայ կը խօսի. այսպէս նոյն հասուածին Գ. Յօդուածը Արեւելի վրայ է. (Թ. 1090—1112.) ի մէջ այլոց կը խօսի Կարմիր Ծովու վրայ (Թ. 1091, 1092), Նեղոսի (Թ. 1093—1098), Ատրական Ժողովոցոց սովորութեանց վրայ (Թ. 1099, 1100), Կասպից Ծովու վրայ (1105, 1106), Յարտանելի (Թ. 1108), Կոստանդնուպոլսոյ (Թ. 1091, 1092), Նեղոսական Աօրոյ վրայ (Թ. 1111), որոնց մէջ խառն թեւեւ սփակ եւ անցողակի յիշատակութիւնք կան նաեւ Հայաստանի վրայ եւ չորեքտողան հաստաձիկ մ'եղբորսոյ վրայ (Թ. 1110): Այս տեղեկութիւնք գժուարաւ կրնան մեկուսիլ՝ եթէ Տեղեկն գէթ շատերն անձամբ տեսած ըլլայ, Բաց սակէ՛ Լէոնարտոյի ձեռագրաց մէջ կը գրու-

նուին նաեւ Տարու լեռանց քանի մը ստուերագիծք¹, Հայաստան աշխարհացոյց մը², Բունագրութիւն է մեկնելու թէ Լէոնարտոյ գժագրած ըլլայ զասոնք, որպէս զի իւր ֆլի աւելի եւս լուսաւորէ: Գէթ այս նորանշան վերջ լուսաւորելու հետ ամենեւին կապակցութիւն չունի ուրիշ ստուերագիծ մը (Հտ. Բ. պատկեր ճԻ) որ կը ներկայացունէ երեք հոյ գուխներ, երեք այլեայլ գիրքով:

Բայց եւ ոչ այս նամակաց ոճը կը ներէ իբրեւ վէպ նկատել զանոնք: Այնպէս ժամանակ գրուած նամակներուն մէջ կը տեսնենք որ մեծնոյն նիւթոյ վրայ կը խօսի Տեղեկնալը յաճախ նաեւ մեծնոյն բացատրութեամբք, որ ֆլի մը մէջ չի կրնար ընդունուիլ: Իւր վերջապէս (— կրնանք հետեցընել Տրատարակչին հետ, Հտ. Բ. էջ 383—) եթէ ունենային այս նամակներն բանաստեղծական ոճ ու սեթեւեթանք, կարելի էր ընդունիլ այս գրութիւնը. բայց կը համոզուինք որ սասնք անպաճոյճ պատմական գրութիւնք են, եթէ համեմատենք, զոր օրինակ Թիւ. 670—673 եւ Թ. 1354ի հետ, ուր կը գտնենք այնպիսի երեւակայական եւ մտացածին նկարագիրներ, որոնք յայտնի կը ցուցնեն թէ Լէոնարտոյ ինչպէս կը գրէր ֆլի մը, եւր ուզէր վիպել:

Այս նամակներն Տրատարակուած են Լէոնարտոյի վերոյիշեալ Արեւելիս-նիւթոյ Բ. Հատորին մէջ, (Հատած ԻԱ, Թիւ. 1336—1338, էջ 385—394,) 18 մեծագիր սիւն, որուն սկիզբն գրած է Տրատարակչին ընդարձակ կանխաբանութիւն մը (էջ 380—384), որմէ քաղեցինք շատ ծանօթութիւններ: Աւելցուցած է նաեւ 5 արեւագրական ճշգրտապատկերներ, զորոնք նշանակած է իւրաքանչիւր տեղոյ ծանօթութեանց մէջ:

Թէ ընդհանրապէս այս նամակները շատ հետաքրքրական նիւթեր կը բովանդակեն Հայաստանի եւ Հայոց նկատմամբ, յայտնի է: Բայց գժբախտաբար այս նամակաց շատ մասեր կորսուած են եւ ոմանց միայն մնալն եւ վերջաւորութիւնը մնացած: Եսկայն պատշաճ երեւցաւ նաեւ այս հաստակորճը Տրատարակել հոս ըստ մասին նամարտ մնացածներուն հետ, հանդերձ Տրատարակչին այն ծանօթութեամբքն, որոնք կարեւոր երեւցան նամակաց իմաստն աւելի ճշգրիւ իմանալու:

(Ըարուանիէն)

¹ Հտ. Բ. Գիտ. CXVI.—CXVIII.
² Հտ. Բ. Գիտ. CXVIII. եւ CXIX. հմտ. Հտ. Բ. Թ. 1336. տող 77, նրան. 20: